

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԳԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ



Ա. Ա. Ա. ԶԻՒ ՑԱՐԻ, ԹԻՒ Յ

15 Մայիս 1890



ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՈՒՆ

ՏՎԱՐԱՆ

ԳԱՐԵԳԻՆ ՊԱՂՏԱՏԵԱՆ

Փողոց Անդրանիկ Համբաւ, Թիւ 14

1890

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. Ա. ԳՐՈՅ ԵԽ ԱՐԵՍԵԼՅԱՆ ՌԻՄՄՈՒՄԵՔ. «Գործ Առանցքոց» եւ. «Պօլոսի Առամելոյ ոտ. Գաղատացիս բռւղը» ։
2. ԱՅԻՐՅ ԽՈԶԻ ԳԵՐԵՎԱՐԱԽԹԻԵՄՆ Ի ՊԱՐՍԻՑ և. Ընդունակութիւնն ի ձեռն Հերակլ կայսեր յեզ գրառ. — Գ. Դ. էջ. Թերզինաշեան։
3. ԱՅ. ԱՅՏՎ. — Թ. Թերզինան։
4. «ՄԵՄԵՅՈՒՅԻ Է ԹԱ ՆԵԶԻ» ԳՐԱԲԱՐՆ. — Հ. Ակրովք Վ. Տերյիշեան։
5. ԳԻՏԱԿԱՆՔ. — Ասիոյ ազգահամար. — Ախարանչիս։

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍԻ ԿԻՍԱՄՄԱՅԻՆ

Առաջին տարի

Թոմ 3

15 Մայիս 1890

Ս. ԳՐՈՅ ԵՒ ԱՐԵՒԵԼԵԱՆ ՌԻՍՄՈՒՆՔ

«ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՅ» ԵՒ ՊՈՂՈՍԻ ԱՌԱՔԵԼՈՅ ԱՌ ԳԱՂԱՍՑԻՍ ԹՈՒՂԵՆ (*)

(Շարունակութիւն եւ վերջ)

Անտարակոյս լուծուելու առաջին խնդիրն հեթանոսաց նոր եկեղեցւոյն մէջ ընդունելութեան խնդիրն էր. իր սկզբունք այս խնդիրը ամենեւ ին տարածուածնաց տոկ չէր կրնար ինկինալ. քանզի Քրիստոս ինքն հրամացած էր իւր աշակերտաց որ անխոտիր համօրէն ազգաց եւ ազանց քարոզեն իւր Աւետարանը. ի գործնականին միայն քիչ մը գժուարութիւն կրնար յերեւան ելնել. Առաջին նորագարձք տանց բացառութեան ամենքն ուշ Հրէայ էին. Արդ Հրէայք սաստկապէս կ'առէլ ինչ որ Արդահամաւ ազգին չէր պատկանէր, այնպէս որ ըստ իրաւանց պայծու եւ յայտնի իր մը՝ ի գործադրութեան հակակրութեան կր հանդիպէր. յիշ բաւի ուշ դիւրին չէ հնացեալ եւ արմատացեալ վասփուն նախտալաշարումները շաւասվ թօթափել. վասն որոյ Քրիստոնէութեան գարձած Հրէից համար առ հասարակ բաւեկան ժամանակ պէտք էր, որպէս զի քիչ քիչ սովորին հեթանոսութենէ գարձողներն իրենց հուսանը նկատելու եւ զանոնք իրենց մէջ ընդունելու. այս ամենքը ի գլուխ ելան սատիճանաբար եւ խաղաղութեամբ։

(*) Տես Պատկեր Թիւ 2, երես 25;

Առաջին քայլն եղաւ Սամարացւոց զարձավը, վասն զի Սամարացիք աւ թշրիմանեալ էին և Սպահանական օրէնքը կը պահէին. բայց երկորդ քայլը նոյնչափ գիւրութեամբ չի կատարուեցաւ: Կուկոս երկար մանրամանութիւններ ի մէջ կը բերէ տատաջին հեթանոս կուռնելիս հարիւրապետին զարձր պատմելու տաեն, որպէսզի անոր զարձր բացարձայի եւ արդարացնելով՝ Հրէից սիրին և սիրոն պատմատի, ուստի կը հետեւի թէ տայն հրէամիս Քրիստոնեայք Կուռնելիսով Քրիստոսի Եկեղեցւոց մէջ ընդունելութիւնը հաշտ ակամի չէին նայէր: Մի միայն գերբնական միջամատթիւն մը կարաղ էր Սաստծոյ արքայութեան ծաւալումը եւ համօրէն ազգաց եւ ազանց ի հաւասար Քրիստոսի կոչումը մեկնելու եւ համոզցնելու համար. այն տաեններն Առաքելոց ձեռօք գործուած հրաշք միայն կարող եղան հակառակորդները համոզէլ թէ Աստուած հեթանոսներն ի հաւասար կոչած է:

Հոս պէտք է քանի մը պարագայք յառաջ բերել այս զլսուոր զէպքը լու սարտոննելու համար: Պէտք է ուրեմն զիսել, թէ տատաջին հեթանոսի (Կուռնելիսով) Քրիստոնեանեւթեան ընդունելութիւնը նոյն խոր Հրէամատինի մէջ տեղի ունեցաւ, այսինքն ի կեսարիս Փիլիպեցւոց. եւ թէ Պետրոս Առաքեան էր որ այն հեթանոսը ընդունեցաւ և մլրակց. այն Պետրոսը զոր արդի քննադատք ներկայացրենէլ կ'ուզեն իրը հակառակ Պօղոսի գալափարաց, Քրիստոնեանեւթեան ծաւալման նկատմամբ ի հեթանոսս:

Պէտք է նաեւ գիտել թէ Կուռնելիսով զարձն, որ հեթանոսաց ի Քրիստոնեանեւթիւն ընդունելութեան ծանր խնդիրը լուծած է, Պօղոսի գարձէն եւ անոր տառաքելութեան սկսելին յառաջ տեղի ունեցած է, վասն որոյ այս զարձիս նկատմամբ Պօղոս ամենեւին ազդեցութիւն մը չէր կրցո՞ւ ունենալ:

Ռւսափ տատաջին կէտ մը լուծուած էր, այսինքն թէ ամեն մարզիկ կոչեալ էին Քրիստոսի Եկեղեցւոյն մասնակցելու. բայց եւ այսու տամէն զժուարութիւնք անհետ եղած չէին. նոր զժուարութիւնք յերեւան պիտի ելնէին. զհեթանոսս մլրակէլու զժուարութիւն չկար, այլ խնդիր էր թէ մլրակէն յետոյ իրենց հետ ինչպէս վարուելու էր: Նոր Եկեղեցին երկու տարրէ բարպիտանալու սկսած էր, մէկ

տարրը Հրեից ժողովանոցին կռւ գար , եւ միւսը՝ կուսառնենքի . արդեօք առաջինը պիտի անհետ ընէր զերբորդը . նորագարձ հեթանոսք պարաւաւո՞ր էին Մավասական օրինոց պահպանութեան . այս խոնդիթներուս վրաց վէճ չեւաւ , մինչեւ որ դէսլքերն այս հորկս ի մէջ չածին :

Հարիւրապէտ Կուռնելիսս հեթանոսի գարձէն յեսոյ , հեթանոսաց ի Քրիստոնէութիւն ընդունելութեան խնդիրը արդէն լուծուած բայալով . Պօլսս իւր առաքելութեան ձեռնարկած եւ շատ մը հեթանոսներ գարձուցած էր , մատնաւանդ յԱնտիոք :

Ոչ ոք համառակեցաւ անոնց ընդունելութեան . բայց որովհետեւ դեռ որոշուած չէր թէ իրենց հետ ի՞նչպէս պէտք է վարուիլ . վասն որոյ նոր խնդիր մը ի մէջ եկաւ . Պօլսս Առաքեալ՝ իւր ովզմուութեամբն եւ Քրիստոսի վոր դասպետութեան սպաւնդ առզարեալ՝ ի Քրիստոնէութիւն գարձած հեթանոսները Մավասական օրինոց պարաւասորել չէր մատրերէր ամենեւին . իսկ Խորայելացիք՝ որք ի սկզբան անդ հեթանոսները յԱրքայութենէ Աստւծոյ վասրել ուզոն էին , այն ասեն գէթ Մավասական օրինոց վանանք պարտաւորել մատրերեցին : Այսպէս այս երկրորդ խնդիրս բացարձակացէս ի մէջ եկաւ :

Մէկ կողմանէ Քրիստոնէութեան գարձած Հրեայք կը պահանջէին որ հեթանոսութենէ գարձողներն Հրեից օրինական հրահանգաց պարաւասորեալ բայան , եւ ի մասնաւորի թիվաստութեան . միւս կողմանէ նորագարձ հեթանոսք Պօլսս Առաքեալ . քաջալերեալք կը Ժիտէին ընդունել այդ պարաւասորութիւննը . խնդիրը կը ծանրանայր . անոր լուծումը Առաքելոց ժողովոյն յանձնու եցաւ , եւ այսպէս առաջին եկեղեցական ժողովոյ զաւմարման տախիթն ներկայացաւ . Պետրոս եւ Յակոբա Առաքեալք , զարս թու պինկենի դպրոցը Հրէտմիտ կողմանկցութեան նպաստաւոր ցոյց կու տոյ , միւս Առաքելոց հետ հեթանոսաց նպաստաւոր եղան , եւ որոշուեցաւ որ Հրէտմիտ օրինոց պահպանութեան պարաւասորեալ չեն : Պակասու պատմութիւնը շատ պայծառ է , առեն պարագայները յառաջ կը բերէ , եւ լուծումը կը ծանուցանէ , եւ վիճին վերջ առլու համար Առաքելոց առ Քրիստոնեաց Սնանիոքայ զրոն նաևներ ի մէջ կը բերէ , որ խնդրոյս մէջ Առաքելոց կատարեալ համուձայնութիւնը ցոյց

կու ասյ . ասոր համար է որ բանապաշտ քննադատք չեն ուզեր զայն ընդունիլ . բայց գործերն եւ դէսք որ հետզ- հետէ կը պարզուէին եւ կը զարգանային բանաւոր եւ ընա- կան ընթացքով , Դու կասի պատմութեամն ստուգութիւնը կը հաստատէին :

Յիրաւի խոկ երկրորդ խճդիրն թէպէտեւ լուծեալ էր , բայց դարձեալ ամեն բան աւարտած չէր : Երաւսապեմայ ժաղովն որոշած էր թէ ի Քրիստոնէութիւն դարձող հեթա- նոսք պարագանեալ չէին Մովսիսական օրինաց պահպանու- թեան , բայց բան մը չէր բառձ Հրէութեանէ ի Քրիստոնէու- թիւն գարձաղներուն նկատմամբ . այսինքն թէ արդեօք ա- սանք ալ ազա՞տ էին այն օրինաց պահպանութեանէ՝ թէ ոչ . այս կողմանէ կրնար նոր դժուարութիւն մը յերեւան եւ նել , ինչպէս որ եղու :

Պաղեստինի մէջ ընակալ եւ ծննդեամբ Հրէայ Քրիստո- նէից համար յայտնի էր կանոնն . ասոնք պիտի շարունակէին Մովսիսական օրէնքը պահելու , իրենց եղբարց դայթակղու- թեան պատճառ չի ատլու համար , եւ իրր գչեթանոս կենցաղավարուղ չէրեւնուց եւ իրենց եղբարց (Հրէից) հետ հաղորդակցելու անկարելիս թեան մէջ չի գտնուելու հա- մար : Այդ այնչափ բնական բան մէջ , որ նոյն ինքն Պօ- զոս Փոքր Ասիոյ Հրէից ակնածութեան համար թրփառեց զՃիմոթէսու , որուն հայրը հեթանոս եւ մայրը հրէուհի մէջ , եւ ինքն խոկ օրինական ծէսերը կը պահէր իրբ բառ կարի , թէպէտեւ պարագանեալ չէր . ինքն կ'ըսէ , թէ «Ե- ղի ընդ Հրէայսն իրբեւ զշրէայ , զի զշրէայ շահեցայ . ե- ղի ընդ օրինօքը իրբեւ զայնոսիկ որք ընդ օրինօքն էին , իրը ո՛չ թէ ընդ օրինօքն էի . » եւն :

Ել եթէ գիւրին էր այս կանոնիս հետեւիլ ի Հրէաս- տան ի Հրէից բազկացեալ եկեղեցւոյ մը մէջ , ոչ նայնչափ գիւրին էր ընել նոյնը եկեղեցւոյ մը մէջ որ մաս մը Հրէայ- ներէ եւ մաս մ'ալ հեթանոսներէ բազկացեալ էր : Վասն ո- րոց նոր եկեղեցւոյ մէջ երկուութիւն չի հաստատելու համար հարի էր կամ պարագանեալ նորադարձ հեթանոսները Մով- սիսական օրինաց պահպանութեան , կամ զՀրէայս ազատ կացուցանել նոյն օրինաց պահպանութեանէ . ազա թէ ոչ երկու կողմն չէին կրնար ուզան նասոիլ ի միտափն , Մովսի- սական օրինաց կերակրոց նկատմամբ տուած հրահանդաց

սպառձաւոււ : Թէպէտեւ Երաւապիմոյ ժողովը ուզգալի այս
կէտը չէր որոշոծ , բայց զնեթանոսս օրինաց սպահանու-
թենէ ազատ կացուցանելով անուզդակի իմն եղանակու
նոյն խնդիրը լուծած էր . եւ որովհետեւ հեթանոսութենէ Մով-
դարձող քրիստոնեայք ազատ էին ի սուհամանութենէ Մով-
սիսական օրինաց , կր հետեւէր թէ անոնց հետ ապրելու
հարկադրեալ հրմէոթենէ եկով քրիստոնեայք եւս ազատ
էին . Պետրոս եւ Պօղոս ինքնին այսպէս կը մտածէին . վասն
որոյ Առաքելապետն ի սկզբան անդ ամեննեւին դժուարու-
թիւն չլայրոյց յԱնախոք նորադարձ հեթանոսաց սեղանա-
կից ըլլալու :

Սյաու ամենայնիւ ի գործնականին այս խնդիրս շատ
փափակ էր : Դիւրին է բմբանել թէ Հրէայք , որք Մովսի-
սական օրինաց ոգեսով եւ անժերի պահպանութեամբ տո-
գորեալ էին , ի՞նչ գժուարութիւններ պիտի զգային այն
սովորութիւնը մէկուի թողլու համար . վասն որոյ պէտք էր
ամենամեծ զգուշութեամբ , շրջանայեցութեամբ , խնամքով
եւ ներոզամութեամբ վարուիլ . որպէս զի չըլլայ թէ զգա-
ծուին նախոկին կրօնակիցք եւ չի խրտնուն ի Քրիստոնէու-
թիւն գարձող Հրէայք , որք միշտ ծիսական արարութեանց
համակառութիւն մը կը պահէին իրենց սրտերուն մէջ . միան-
գամայն պէտք էր զգուշութեամբ վարուիլ նորադարձ հե-
թանոսաց հետ , որպէս զի չըլլայ թէ ասսնք ալ իրը նզով-
եալ համարուին . երբ Երուսաղէմին յԱնախոք նորադարձ
Հրէայք եկան , որոնց Եպիսկոպոսն Յակովոս Առաքեալն էր ,
Պետրոս անոնց ակնածաթեամն համար եւ զիրենք չի պա-
շեցնելու դժուամամբ , նորադարձ հեթանոսաց սեղանակից
ըլլալէ եւ անոնց քով յաձախուլէ գագրեցաւ : Պետրոսի այն
ընթացքն Երուսաղէմոյ ժագավիճն վճռույն ժխտումն չէր ,
որովհետեւ ինչպէս լսինք , այն ժողովքն այս մասնուոր կէ-
տիս նկատմամբ բան մ'որոշոծ չէր , բայց ի գործնականին
Պետրոսի խորչումն կրնար վիստակար հետեւութիւն ունե-
նալ : Պօղոս իւր փորձառութեամբն անմիջապէս նախատես
եղաւ այն դժանի հետեւութեանց , որք կրնային յաւաջ
գալ Պետրոսի ներոզամութենէն Հրէից նախառաջարմանց
նկատմամբ , վասն որոյ փաթաց հրապարակաւ առարկել
առ Պետրոս . Պետրոս ալ իմացու , ինչպէս «առ Գաղատացի»
թղթէն կը հասկըցուի , թէ ոլէտեւ յայտնի շրաէ թէ Պօղոսի


առարկութիւնն իրաւացի էր, եւ համաձայնեցաւ Պօղոսի՝
եւ այսպիս վերջնական եղանակաւ որաշուեցաւ Մալիսա-
կան օրինաց նորագործ Հրէից եւ հեթանոսաց կողմանէ
սրահամութեան խնդիրն։ Աստին ի յայտ կու գոյ թէ մէկ
կողմէ Պետրոսի եւ Յակոբոսի, եւ միւս կողմէ Պօղոսի մէջ
սկզբան տարածայնութիւնն չկար, ընդհակառակն կատար-
եալ համաձայնութիւնն կրտէր տռաջին երկու խնդրոց
նկատմամբ։ Խոկ երկրորդին վրայ մի միոյն վայրիեան մը
գործնոկան տարրերութիւն մը ահանուեցաւ, որ եւ անհետ
եցու խորյն Պօղոսի խորհրդագութեան վրայ։

Վասն որոյ յայտ յանդիման կ'երեւի, թէ « Գործոց »
եւ « առ Պազմատոյին » թղթոյն պատմութեան մէջ տարա-
ծայնութիւնն չկայ։ Իրերն խեղաթիւրելով միայն տարածայ-
նութիւնն մը կը հնարուի եւ ոչ թէ յերեւան կը հանուի։
Պուկաս իրը կը պատմէ իր Պատմագիր, Պօղոս Պազմատ-
ցոց թղթոյն մէջ Երուսաղեմոց ժողովոյն վրայ այնչափ մի-
տոյն կը պատմէ, որշտոփ իւր նիւթը կը պահանջէր, այլ բայ
հիման եւ ըստ իրին՝ համաձայնութիւնն կատարեալ է եր-
կոցունց մէջ։ Պետրոսի կենցաղավարութիւնը նորազարձ
հեթանոսաց հետ նախքան երաւ սաղեմայ Հրէից գոյլը, ինչ-
պէս Պօղոս մեզ կը պատմէ, ուրիշ կերպ չի կրնար մեկնուիլ
եթէ ոչ Երուսաղեմոց ժողովոյն վճռով, նոյն ժողովոյ կող-
մանէ սրոց եւ բացարձակ վճռոյ մը գոյութիւնը կը մեկնէ
Պետրոսի վայրիեան մը յերկուանուն եւ վերջին տարինան
խոհեմութիւնը Հրէտառանէ եկած եղարց գոյթակու-
թեան առիթ շխալու համար։ Այսպէս ամենայն դէպք
մէկմէկու հետ կտողակցեալ կ'երթան եւ կը պարզին, եւ
ողջամիտ գատարքնութիւնն՝ ոչ այլ ինչ յերեւան կ'ածէ՝
եթէ ոչ Պուկասու ձշմարտախօսութիւնը։

ՍՈՒՐԲ ԽՈԶԻ ԳԵՐԵՎԱՐՈՒԹԻՒՆՆ Ի ՊԱՐՍԻՑ

ԵՒ ՆՈՐԱ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Ի ԶԵՄՆ ՀԵՐԱԿԻ ԿԱՅՍԵՐ յ'կ ԴԱՐՈՒ



Ա.

Հերակլ ինքնակալին թագաւորութեան տուաջին տարիներն բազմութիմի ազեափց չարք մը կը կազմեն։ Այնչափ գժուարին եւ զրեթէ անհնարին կը համարուիր յարեւելց եւ ի հիւսիսյ արշաւող թշնամեաց դիմոգրաւելն՝ որ առժամանակ մի կարծուեցու թէ արեւելեան ինքնակալութիւնն անվիճակ գոհ պիտի լինէր մօտալուա անխուսափելի եւ վերջնական հարուածի։

Պարսիկք, որոյ յայնժամ կ'իշխիք Սասանեանց քառպեայ ցեղն Խոսրավ Բ., բուռն յարձակմամբ նուաճեր էին արեւելեան գաւառները։ Յամին 610, այս է Հերակլի թագաւորութեան առաջին տարին, դրաւեցին զԵղեսիս եւ վԱնակոք պաշարեցին, եւ հետեւեալ տարին զԵհսարիս ընդրաւմի ածին։ Դամական խակ նոցա ձևաց տակ ինկա։ Խակ 614ին Յուլիս ամսոյն մԵջ խաղացին անցան Յորդանան գեաէն, ողջոյն Պազեստինու տիրեւով եւ երաւազիքն ալ տուին։ Հազարաւոր քահանայք, կրօնաւորք եւ կուսանք խաղխոզեցան։ Եւ Հրէայք, որք արգէն խակ Հերակլի նուխորդ Փոկաս բանակալին անհնարին վայրազութեան զէմ սասափկ վայրացած էին, կը զնէին Քրիստոնեայ գերիները, մի՛ միայն առ քէն զրիմու զաննոք ապաննելու նպասնկաւ։ Պաղեստինու մԵջ կոսորելաց թիւն հասաւ մինչեւ ցիննաուն հաղար։ Ա. Գերեզմանն եւ այլ բազում Եկեղեցիք հրոյ ճարոկ եզոն։ Զաքարիա Պատրիարքն, հանդերձ բազմութիւ Քրիստոնէլուք, վասրանովի տարուեցաւ։ Այլ որ գհամօրէն Քրիստոնէոթիւն ի խոր սուգ համակեց՝ այն եղաւ, զի Ա. Խաչն, որ Հեղինէ Կայսրն հւոյն օրերին ի վեր Ա։ Յարութեան Եկեղեցւոյն մԵջ պահուած էր, յափշտակուելով Ե

Պարսից՝ գերի վարեցաւ, եւ այժմեան Պաւրէծ քաղաքին մերձակայ Առբոսատէ դպիկին մեհենին մէջ զետեղեցաւ։ Նոյն շարարաստիկ պատահարք հարուածեցին Սրբայն Սարայի վանքն ալ, Բառասունեւչորս միանձունք, որք չին ուզած թողարկ իրենց տառնձնութիւնը, աւարտուուներէն անխոնայ ջարող ուեցան։ Եկեղեցին նոցա յիշառակը մեծարելի ըրաւ տօնախմբութեամք, որ կը կառարուէր ի վեշտառան Մայիսի։ Մի քանի եօմնեակք միայն բաւական եղած էին այսչափ չարիք եւ թշուութիւնք բերելու կուտելու, եւ երեք զարէ ի վեր հաւատացելոց յերաւաղէմ հաւաքած սրբազն նշխարքն եւ անհամար զանձերը ցիրուցան ընելու։

Պարսիկք յետոյ Եգիպտան ալ իրենց իշխանութեան ներգեւ նուաճելով, մինչեւ ցԵթովպիա յաւաջ խաղացին։ Նաև 616ին Ասիական ծավախանց վրայ կառուցեալ կոստանդնուպօլոց զրեթէ արուարձանն սեպուող Բագկեդոնն եւս ձեռք ձգելով, տասն տարի չարունակ հոն մնացին։ Հերակլ Խոսրովին գեսպաններ առաքեց խաղաղութիւն խնդրելու համար, բայց Պարսիկն գուովաբար ուատասխանեց, թէ բնաւ երբեք ի հաշտութիւն պիտի շխնարհէր, եթէ նա զՔրիստոս ուրանալով արեգական երկրագութեան մտառուցանել յանձն չաւնուր։ Սհուասիկ տոմնք էին յարեւելից կուսէ ինքնակալաւթեան վաղընդիմոյթ կործ անումն սպասնացող ահարիու թշնամիք։

Մի՛թէ նուաղ սրբարեկ եւ սասանեցուցիչ էր կացութիւնն ի հիւսիսայ կազմանէ։ Այժմ մեռն Հունդարիա, Մուշտակա, Վալաքիա, Ալպանիս եւ Գաղթատխոն կազմող գաւառներուն կ'իշխեր յայնժամ Աւարեան ինքնակալութիւնն, որ գեռ յաշրունս ծաղկահասակ եւ կորովի երիստասրազ թեան էր, եւ աւածին փառաւոր միցանակաց արբեցութեան մէջ։ Գաղթատխոնի Առավելայի յաջորդներն, որ այս տէրութեան երասմակքը կը վարէին, այնպէս մեծասաս սպառնալից կը գուային, որ արեւելեան կայսրութիւնն առ հարկի կը խոնարհէր եւ անբարբառ կը համուռուժէր Աւարեան խոժտանժամանակ ըստ քմաց ըրած աշխարհաւեր ասպատակութեանց։ Այս խոանիհաղանձն անարգեւ կը խուժէր կ'անցնէր մինչեւ իսկ այն մեծ սրբիութը, զոր Անսատաս Ա. կայսրն 507ին տասնեւութ վարսախ երկացնութեամբ ընդ մէջ Մարմարայի եւ Սեւ ծալու կանգ-

նոծ էր։ Դեռ կէս գար տուաջ՝ Աւարք զկոստանդնուալօլիս պաշարմամբ սրտեր էին։ Սյստէս տհաւասիկ ինքնակալութիւնն ՚ի հիւսիսոց եւ յարեւելից հսկայաքայլ յառաջացող զորհուրելի թշնամիաց հարուածներուն առկ յօգիս ապատան, կը տեսնէր տհարեկ թէ նոքտ մերձ ընդ մերձ նոյն իսկ թագաւորանիատ քաղաքին զէմ յարձակելու համար իրենց զօրութիւնը ի մի գումարել կը չանային։

Բ.

Սակայն եւ այնպէս Սուրբ Խաչին գերեվարութենէն յառաջ եկող սրբայոյզ կոկիծն, սքանչելեօք իմն զարթուցած էր Յունաց վաղեմի տուաքինութիւնը։

Երուառզեմի տուառառութեան ժամանակ երկու որբազոն նշխարք միայն ազատուեր էին. - Զարչարտնաց Սպունդն եւ Տէգը -։ Ասոնք հրապարակաւ ի մեծարունս գրուելով հուատացելոց, շատ օրեր ժողովուրդը դունդադունդ կը դիմէր այս անդին նշխարաց տաջեւ երկրպագութիւն մաստուցանելու։ Սյն տաեն այս տհեղ արկածին նկատմամբ սրտերու մէջ վառեալ եռանդն իրավէս փրկեց ինքնակալութիւնը։ Հերակլ այս լիարսրբաք հանրային խանդէն օգուտ քաղելով, զօրած ովով եղաւ եւ կազմեց ամերող բանուկ մը, գտննձը կորդաւորեց, առ որ հարկ եղաւ եկեղեցեաց աշաւանակներն եւ սուրբ անօթներն իսկ հավեցնել։

Թէ եւ կայսրն՝ սուրբ Խաչին ազատութեան համար ձեռնոտնելս եղած այս մեծ եւ կրօնական գործէս խափանազար արգելքի մը սրտաճառաւ յեսս չկասելու համար, Աւարեանց չէզոփութեան վրայ փորձեց տապահով ըլլալ, այլ բանադնացութեան սկիզբն անցածող ելք ունեցու։ Քանզի երբ երկու վեհապետք ի Հերակլիս տեսակից եւ խօսակից ըլլալու պայմանաժամ դրած էին, Աւարաց արքայն որոգայթ լարեց ինքնակալը ձերբակալելու։ Շնորհիւ իւր երիւարին արտգութեան պրծաւ Հերակլ շինուականի զգեստիւք ծպտեալ եւ նետելով ճամբռուն վրայ արքայազն համազգ եսոր, բայց ի կայսերական թագէն զար բազկին անցուցոծ էր։ Այս անուկընկալ փախառենէս կատարած, Աւարեան այրուձին յարձակեցու. ի կողարուտ Կոստանդնուպոլսոց արտարձանեացց, իսկ քաղաքն, ուր տպաստանելու ժամանակ ունեցած էր

Հերակլ, այնավէս ամրապինդ դիմակողութիւն ցուցուց, որ Աւարաց իշխանն հարկադրեցաւ իւր հեծելագունդին որ շաւանաց վրայ սարջանալով հաշտութիւն խնդրել: Յոյներն խոզանցութեան կարօտ, և Աւարք հաւանաբար այս անդամ եւս գիւրին կերպով ախտազանց դանուելու մոտադիր ըլլալով, հին վինադրագորը նորոգելն եւ ոչ մի խոչընդուն ունեցու: Իւր բաւ ական ժամանակ բացակայութիւնն նկատի առնելով, Հերակլ Աւարաց արքային պատաճնդներ տուաւ, ի դարձին նաև 200 հազար սոկի գրամ հաստացանել խստանալով:

Վերջապէս իմաստութեամբ կարգի վրաս զամենայն ինչ այն՝ առհմանափակ իշխանութեան մէջ, որ մնացեր էր իրեն Մեծին կոստանդիանոսի ինքնակալութենէն, որ էր կոստանդնուպօլիս իւր ըլջակայիւրեն հանդերձ, մինչեւ ցմեծ պարիսան, եւ Յունաստանի, Խոտլիոյ եւ Սփրիկէլ ինչ ինչ նահանգները, Փոքր Ասիոյ ծովեզերաց վրայ մի քանի քառաքներով:

Հերակլ ձմեռուան մի մասը խոկման եւ առանձնութեան մէջ անցուց: Քանի՛ աղիսալի դիմուածներ անցեր էին այն օրէն ի վեր, յորում ասանուելովս ասրի առաջ, իւր նաւերուն կայմին վրայ Տիրամօր կուսի պատկերը կախած իրեւ փրկիչ ի Կոստանդնուպօլիս հասած, եւ իւր անցքին վրայ ողջունուած էր ժաղարգեան ցընծալից աղազակներով, որք ծովափանց վրայ խուռնընթաց կը հետեւէին, գոչելով վրկել վրկենք Փոկաս բանակալն: Որպիսի՛ յանկարծագէս փոփօխութիւնք կը մնային դեռ իրեն: . . .

Վերջապէս, 622 Ապրիլ 4ին, Աթոռանիստ Եկեղեցւոց մէջ հարապատակու Սրբութեան հաղորդուեցու, եւ առ հասուրակ ամենաւ մեծարանաց նիւթ եղաղ Տիրամօր մէկ պատկերը ձեռքք բռնած, եկեղեցին ուղղակի նաւաստրմիզ գնաց: Ժաղարգեան գործալիքը աղաստաւաց եւ ուրախութեան ձայներուն մէջ մատու ի նուռ, եւ գէմ եղեալ ի հիւստակալն, ցամաք ելու մօտ ի գետարերանն Փոտեայ, որ այժմ Ռիսն կը կոչուի, հին կողքիսի մէջ, որ է այժմեան Մինլրէլիս:

Կոստանդնուպօլուց բնակչաց որսի յօյլն եւ թունդը հաւաստալովէս իւր արձագ անդ նունեցու քրիստոնեայ աղ-

դաց մէջ, որ յապայն յերեւան եկող, և Արեւելից եւ Աւրեւմսից միանդամայն չարաշտք հանդիսացալ աշխարելի բաժանմամբ տուկուին չէր յերկուս բաժանեալ: Բոլոր քրիստոնեայ ժողովութզք, արամազզեաց տաղելով Սրբոց Խաչին գերաթիւնը, իրենց միակ եւ սկանծալի տինկարկութիւնն Յանաց ձեռնարկած արկածալից արշուանաց վրայ սեւեռած էին, և ամենահոգ մոսասանջաւթեամբ նորա հետզհետէ վախիստաթեանցն ի զնին կեցան ի հետուատ:

Հերակլ զաշինք կուելով այն դրեթէ անկախ ցեղերաւն հետ, որք Կուկասուան լիրանց իշխանցովք էին, եւ պաց մեծամասնութիւնը զես ցայսօր այդրէն ունի իւր բնակութիւնը, յաջողեցաւ նուեւ զանոնք իւր զրօշին ներքեւ զինուորելու: Ստկայն իւր զինուորական եւ քաղաքագիտական յենակիան՝ Հայ Ժողովութդն եղաւ, անդ ունեցաւ Պարսկից զէմ զործանութեան հիմն, - որպէս այսօր սովորութիւն է ըսել:

Սյուշափ յանդուգն եւ միանդամայն անպահիալ արշաւանց տաղին արգատիքն, Առքիս զինովթափ անձնատուր ըլլալն, եւ Խոսրովու բանակին անափ մեկնիլն եղաւ, կը միար այնուհետեւ տպատել զՓռքը Աստան, եւ մանաւանդ մշւամնգոմ ձեռք ըերել զիւորդ Խաչի: Եւ մինչդ եւ կայսորն աստու ած տպաշա եւ անզով զօրացեալ, իւր աներկիւզ քաղաքութիւնն եւ հնարիմաց հանձարն այս կոտոյս կը յատկացնէր, Աւարք՝ զրժելով զբուած զաշանց, զես Քաղկեդոնի մէջ գանուազ Պարսկից հետ զինուորից եղան, եւ խալոյն կոստանդնուպոլիս՝ որոց շրջակացքն եւ մաւաք անպատճար էին, այս երկու թշնամիներէ միանդամայն պաշարուեցաւ: Պարսիկը Խոկիւատրը, - որ յոյնժամ Քրիստովիս (Ուկեքաղաք) կը կոչուէր, - զբուելով, հոն բանակին զրած՝ կը տարածաէին մընչեւ ցշինքեար Խոկէլէսի: Խոկ Աւարին ցամաքի կորմանէ բաւոն զօրութեամբ կը յարձակէին ամբացին վրայ: Ստկայն այն ժամանակ պարթուցեալ կրօնական եռանդեան Յայն ազգին առած միամին այնքան ուժ զին էր, որ կոստանդնուպոլաց բնակիչները քանի մը գնդեռու օգնութեամբ միայն բանակատեցին զաշնորիցները կորուկոր ամօթալարտ վերցնելու սրաշարումն եւ մեկնելու, 626 տարւայն Սպրիլ ամսոյն մէջ: Յոյնք այս ազատութիւնը վերադրեցին միջնորդութեան Սրբոց Կուտին, որ պաշարման

ժամանակ, ինչպէս ժամանակակից Յոյն պատմագիրք կ'աւ-
տանգեն, ստէպ երեւցած էր. եւ զ արձեալ ի յիշառակ այսր
ազատութեան ամ ըստ ամէ եկեղեցական պաշտամունք
հաստատեցին, յորում՝ ըստ հնաւանդ առվորութեան, հա-
ւաստցեալք ոտքի վրայ կը կենացին:

Անդին Հերակլի յԱսխա մղած վեց ճականամարտքն յալ-
թութեանց շղթայ մը կտղմեցին մին քան զմիւն փասաւո-
րսպոյն եւ որոշապական, զօրս ի ձեռւս կը բերեր կայսրն
դիւցողնական ձիգերով եւ որբական խաստմրերութեամբ։
Իւր առաջնորդին օրինակա կազմուրեալ, բանակն սղջոյն
համբերութեամբ կը կրէր անօթութիւնն ու ծարաւը, չո-
փազմանց տօթն ու անսովոր ցուրտը։ Հերակլ ամէն վասն-
գաց դիմագրու կը վազէր, ուստի եւ յաճախակի վէրքեր
ընդունեցու։ Անդամ մը Եփրատայ ափանց վրոյ պատե-
րազմի խասաւորդին մէջ զիթիսարի պարսիկ մը չեշտակի խո-
յացու կայսեր վրայ։ Իրբեւ նոր Դաւիթ մը զդէմ կալու
Հերակլ այս միւս Գողիսաթին եւ դիտթուալ կործանեց զայն
գետոյն յորձանաց մէջ։ Նոյնչափ երեւելի կը հանդիսանար
նաեւ հայրագործ գթութեամբն. յիսուն հազարէ աւելի
կալանաւորներու ազատութիւն չնորհեց, անոնց ամէն պի-
տոյքն հոգալէ ետքը։ Երբեք չկորոյս այն յուսալիք վսաս-
հութիւնը՝ որ զինք ի խորս անդ Ասիոյ հրաւիրեր էր։ Վայր-
կեան մ'եղաւ յորում իւր դաշնակիցները զինքը լքին. նո-
քա՞ջ քաջ խրախուսեց զզօրականն, ըսելով անոնց, որ եթէ
իրենց եղբայրներն եւ Յիսուսի Քրիստոսի Սուրբ Խաչն գե-
րութենէ աղտակելու համար շահատակելով արիւն թափելու
ըլլոյին, աներկաց պիտի տար իրենց Աստուած մարտիրո-
սութեան անթառամ պատին եւ վարձք յաւէրժաման։ Հուսկ
ուրեմն 627ին, նոյն իսկ Նինուէի աւերակաց վրայ, մեծ
յաղթութիւն մը տարու. անդ փառք ծածկեցին զիս. եւ
թէպէտ իւր Փալքաս մականուանեալ նժոյգն՝ որոյ վրայ հե-
ծած էր՝ ոսրանուեցաւ, այլ գիւցազնն չսասանեցաւ երբեք։

Խորով աւեսնելով որ Յոյնք կը սպառնային իր մայրա-
քաղաքին, խոյս տռած էր անտի։ Իւր անագործոնութեամբ
եւ չուայտութեամբ եւ նաեւ անյոջալութեամբ՝ հալատակացն
եւ իւր բնատնեաց իսկ ատելի եղած էր։ Թանչից տիստիւ
տիստանալավ թագն հարձորդւոյն ժառանդեցնել ուզած ժո-
մանակն, Սիրովէս անդրանիկ որդին զլաւի քաշեց եւ գիւ-

բաւ զինքն օրինաւոր թագաւոր ճանչցուց : Խորով , որ եւ ինքն խակ հայրապան եղած էր , իւր որդւոյն հրամանաւ ձգուեցաւ աստրերկրեայ մթին գեանափորի մը մէջ , զոր ինք շինել տռւած էր իւր գանձերը ասրահովելու համար : Անսուազութեան տռւայտանքն երկայնատեւ ընելու չափ միայն հաց եւ ջուր կը տրաէր իրեն : « Թո՛ղ յագենայ իւր ոսկւով , զոր դիզելու համար այնչափ անմեզոց արեամբ ձեռները թագաւորեց » , կ'ըսէր որդին : Խորովու բալր ոխերիմներն եկան իր տառապանոց բանափն մէջ զինք նախատելու եւ թշնամնելու : Ախրավիս անոր աչաց առջեւ ի մահ մասնց թագաւորեցնել ուզած սիրուհւոյն որդին , հանդերձ ուրիշ տասնեւովեց որդւովին : Այս գաւանակալիծ տանջանքս հինգ օր տեւեց , յորս մերթ ընդ մերթ սլաքներով կը խոցէին զինք , որոց մահացու վէրքերն վերջապէս զինքը կեանքի բեռէն վերծուցին : Ի՞նչպէս այս եզերական վախճան՝ այնքան ուեզանակապութեանց եւ կոտրածներու հեղինակին յասաւած ակոյս կողմնէն տռաքուած մի բացայաց պատիմ պիտի չհամարուի :

Խորովի որդին եւս իր հօրը մահուանէն վեց ամիս յետոյ մեռաւ ի ժամանախաէ , սակայն Հերակլի հետ խաղաղութիւն ընելու ժամանեակ ունեցաւ , երկուց պետութեանց իրերը պատերազմին առաջ եղող վիճակի վերած ելով : Բնականաբար այս խաղաղութեան տռաջին պայմանն եղաւ սուրբ Խոչին գերեհանութիւնն եւ Զաքարիա Պատրիարքին որիշ կալանաւորաց հետ ազատին :

Հերակլին Աստրապատականի վրայ յարձակած ժամանակ , Սուրբ Խոչին ցծագու արեւելերան Պարտիաստանի տարուած էր : Դեռ այն արծաթեայ պատեանին մէջն էր յարում փակուած կը կենար երր Պարտիկը Երաւազեմն զայն յափրշտակեցին : Թանկագին Մասունքը նոմի ի Կոստանդնուպօլիս տարաւեցաւ . բայց ի հետեւեալ ամին , այս է 629ին , Հերակլ յաւզի անկաւ ընդ ծով , զայն յերուազէմ իր տեղը զետեղելու համար . հոն հետիւստ եւ բոկտոն ուսերուն վրայ տարաւ զայն մինչեւ յըտրձանս Գորդ ոթայի : Պատրիարքին պատեանին բանալին պահած ըլլալով , կնիքներուն դեռ անարատ մնացած ըլլալուն վրայ տարահով եղաւ , եւ Սուրբ Մասունքին ամբողջովին գրուեցաւ այդ ուեզ , ուստի տանեւչորս տարիներ տռարիներ տռաջ յափշտակուած էր :

Ահաւասիկ ի՞նչպէս եօթներորդ գարու մէջ ամենայն մարդկային ակնկալութեանց հայտառակ հոգեւորական եւսանդնալից ձգտում մը Արեւելքան կայսրութիւնը մօտալուա կործանումէ ազատեց :

Հերակի յաղթութիւններն ընդ բավանդակ տիեզերս մեծ արձագանգ անեցան, եւ իւր թշնամեաց գրայ մեծ արպառութիւն ըրբին, Եթէ Պ. Տիւպէօյի յառաջը բերած Միրիոնդ պատմէին խօսքերուն ուշ գնեմք . «Յայներն, կ'ըսէ նա, Հերակի անուամբ տառուածալաշտ մէկը կայսր ընտրեցին . ասիկա Պարսից յաստիսապացա թենէն սարսափած, աղօթեց առ Աստուած գրիկէ իւր անքութիւնն այն ծանրապառակ սիսերիմներէն : Հերակի պատվառանքն ընդունելի եղաւ : Այս իշխանու գիշերուան մթայն մէջ կարծեց լուլ ձայն մը որ կ'ըսէր . «Բայց՝ Խոսրով-Բարփիզի (Խոսրով Բ.) գրայ եւ քայդ պիտոր ըլլայ յաղթութիւնը» :

Տակովէա, Փառնկներու թագաւորն, Սերժու եւ Յաղդէան անուամբ երկու զեսպաններ զրկելով կայսեր յաղթանակին խնդակից եղու, եւ անոր հետ մշտինուոր խազազութիւն հաստատեց : Ֆոէտէկէա պատմիչը կ'ըսէ թէ այդ կայսրն. «Յայժ ազնուարարոյ, գեղատեսիլ, շքեպազէմ, բարձրահասակ, հուծկու . եւ քաջանարտիկ նոհանուակ մի էր . սուէպ միայնակ եւ անդէն կրկիսի մէջ առի ծներ սովաննեց եւ քաջանաթիւ մարզոց գէմ գրաւ» : Ժամանակազիրը կը յաւելու եւս թէ այս իշխանու մէծ գրասէր եւ սասպագէտ ալէր : Ֆոէտէկէա կը պնդէ թէ չէ մարթ Հերակի քաջազպործութիւններն ըսելեցն անցնիլ . հետեւ արար մի առ մի կը պատմէ զանոնք, թէ եւ ուեկի իւր վիալասանութիւն՝ քան թէ ճշնարարապէս պատմանկան իրք . այլ եւ այնպէս իւր վիզոն Արեւելից արձածներուն յեւրոպէ զրաւած ուշադրութիւնն յայտնապէս կ'առաջաւուցմնէ : Բայս այս պատմէի, Փրառանկներուն թագաւորը շարունակեց Հերակի հետ բանագնացութիւնները, մանոււանդ ի մասին Հրէից խնդրոյն :

Կան ամանք որ կը կարծեն թէ Միջին-Դարն խուժդուժ ժամանակամիջոց մի եղու, որ ծածկեց գոշխարհ համօրէն իւր թանձրամած ստուերով, եւ թէ թշուառ մահկանացուք

Հիպյան տպատօրէն շնչեւ մինչեւ այն ժամանակի, զար դոցտ
համայ թուեցաւ անուանել Վերածնուրին։ Այդ մալգիկ
հնար է թէ սքանչանան տեսնելով թէ արքայն Տակրագէռ
ու Ս. Ելուա՞ ո՞չ միայն վլրենք անմահացնալ ժողովրդական
երգերուն նիւթի մասակարարած էին, այլ էւ հեռաւաես քա-
զաքագիտութ ամբ ընդհանուր քաղաքակրթութեան ծանր
գործոց խել մասագիր էին։

Գ. Վ. Թէրջիռանեան

ԱՐ ԱՍՏԻ

Ա.

Ասորդ՝ անոյշ իրրեւ ըզյոյա՞ պարզացոն
Ծաղիկի երկնից դաշտերէն,

Լար հոգելուր քնարին ոյր երզը՝ անբջովք
Բզսիրսս որորեն,

Մինչ տաւառնիս ուկեփետուր յանահմանն
Յանյայտ կեղրոն տարապէմ՝
Առ վայր մի զբուն հողոց թողլով՝ ի՞նչ անձկան
Ացրս առ քեզ կ'ուղղեմ,

Քե՞զ որ բան զայս յանկո ցանես ըզմիսս իս
Խորհրդաւոր մի սիրով՝
Զերդ բոյր մի զրոյրն անջատ մնացեալ բնդ երկար՝
Նորմն տեսնելով։

Ես այն պանդոխան եմ աղքատիկ՝ մայրեաց մէջ
Գիշերագնաց մորորեալ,
Եւ զու այն բայ՝ զոր ի նեռուառ կը տեսնէ
Հիւղէ մը պլովլաւ։

Ես այն ծաղիկն եմ զոր՝ ի կողս անող ժայռի
Այրեց հրատառ արեւակը,
Քո շողով՝ կաթիլն է այն ցօղոյ որ պահ մ'ալ
Ճնորհն նմա կեսանք :

Ինչո՞ւ հրեշտակդ անսամպ ճակատով՝ քո թեւիկ
Կ'իջնէ շիրմաց այցելու,
Բասուերանիստ հիգաց արդեօք առ վայր մի
Զերկինս բանալու :

Ո՞վ սուրբ ու անոյշ հասդրովո թխնք հոգեկանք . . .
Ակնախըստի՞ղ խորք վրահմ,
Յորս զիսիկոր յեզերց՝ եւ սիրու՝ ի թնդոց՝
Զաշս խմ սեւեսեմ:

Եւ զըթութիւն մի մեծ լընու գմոգին խմ
Երբ ըսթափիմ՝ ի ցնորիցս.
Խաղաղ են բնաւ ք շուրջ, եւ սպատկեր քո լորայ
Յանապակ ալիս :

Ի՞նչ ցնորական անցրապետներ կտրելով
Նըշոյրդ երկնից խորերէն՝
Մերթ նորանիստ բախեալ սասեղց՝ մերթ փշրած
Գնդերու մէջէն՝

Կը հասնի հոս գերդ մըսերմի գնացելոյ
Քաղցրիկ ողջոյն սիրատենչ,
Անսահմանին յերկուց եզերց իբրեւ զօդ
Երկու եղբարց մէջ :

Սակայն նըշոյրդ արդ յիշասակ մ'է միայն.
Հօն չես ուր քեզ կը տեսնեմ,
Թերեւս փշրած՝ կամ թերեւս յայլ տիեզերս
Սլանաս ուղփառեմ :

Բ.

Դիշեր, զիշերն ահա թեւօք լայնապիսուն

Ընդզրկելով ըզզունս մեր.

Լրուեցին լոյսք եւ ձայնք, քրքիջք եւ լալօնք

Յանապարփակ լասուեր:

Ինչովէս մրրկաց հետ կոռուելէն ետքն՝ յոզնած

Փրուզեալ մրմուայ Ավկէանն,

Ննջէ յոզնած մարդկութիւնն ալ՝ յետ դժնեայ

Յուզիսնց արւրնչեան:

Խորհրդաւո՞ր ժամ, յոր կենաց խոլ օրէնք

Յեղաշշած են համբուն,

Եւ մահատփազ քոն կը մտնէն կենասորք,

Եւ մեռեալք գարթնուն:

Ժամն է յորում հրացայտ աչօք յածին շուրջ

Գըմոխարձակ ուրուականք.

Կը հեծեծէ հոդմն լնող խրամաս սպարապաց

Զոր թանայ լուսնակ . . . :

Ժամն է յորում նշդեհելոցս 'ի սոսուերս այս

Ոզիք կ'իջնեն այցելու ,

Եթերային զորզու բանօքն ըզբեկեալ

Միլուս բուժելու . :

Եւ եթերաց մշշէն տանին ըզնոզեակ

Վերաբաց սասդ յաստեղէ՝

Մինչեւ յուկի ուր սամփորոյդ լոյս հոտանքն

Յանհունն հեղեղէ :

Տիեզերաց՝ ի նուիրական լըռութեան .

Ճերմակ ծաղկունք քո նշուլից
Կ'անձրեւեն շուրջ . Թեւաբախք յունկն իմ դոնչեն
Եւ երգք խնդալից :

Եւ կանգնին յաչս իմ լուսանկութ սիւներով

Աստուածաշն քո տաճարք
Յորս երփներանց շողից նըման թեւ ածեն
Բզմայլեալ հրեշտակք :

Եւ հեռուն անդր՝ ի մայրեւառան երկնասունկ

Ներեւապա անդրորք՝ ի լընակ՝
Նուրք վարդագոյն զորոշեաց պէս յելս այզուն
Ճեմ սոնուն ոգեակք :

Նորա յաղթողքն են որ շիրմին դոնչն անդր

Ճշմարտութեան են հասած .
Չունի ներկան հոգեր , անցեալքն՝ կոլիծ ,
Ապագայն՝ կաւկած :

Կուսից ժըպիտն անբիծ է հոն . — սպասանեակք

Գրդեալք՝ ի խօլ ճիւաղէ
Չեն արշաւեր բազտուազէն . — հոն դափնին
Արիւնոտած չէ :

Այլ գեղեցիկն է նոցա խղճ եւ օրէնք ,

Ճշմարտութիւն՝ նանսաբարհն .
Մեր՝ է բազտերն եւ ուղեցոյց որ տանի
Բաստից՝ ի տաճարն :

Հոն կը սնամին երզովք գունոց եւ լուսոյ ,

Հոն երջանիկք կը բնակին
Ար սիրելեացն երբ կարօտանան՝ վշտահարք
Չեն նայիր հողին . . . :

Յայդ երինսապառյու որորս ոսկի քո շաւզին

Յանյայտ կերպոնս ասրադէմ՝

Թողլով առ վայր մի զբեռն հոգոցս՝ ի՞նչ անձկառ

Աչքս առ քեզ կ'ող դղեմ . . . :

Բ. ԹԷՐՁԱՆ

«ՄԵՌԵԱԾ Է ԹԷ ՆՆՁԷ» ԳՐԱԲԱՐՆ

Այս արդէն լուծուած խնդիր մըն է, գոնէ ոմանց համար. Թուասհայք թերեւս ծիծադին մեր գրայ երբ տեսնեն թէ մենք տակաւին այսալիսի խնդիրներ կը յուզենք: Սնոնք կրնան իրաւունք ալ ունենալ մէկ կողմէն, որովհետեւ իրենք այլ եւս գրաբարամիտ չեն, կամ թէ անոնց գրութեանց մէջ գրաբարը գարձեալ կենդանացնելու ջանք չերեւար. կը մշակեն նոր հայերէն լեզու մը այնակէն՝ ինչպէս ըմբոնած են իրենք: Սակայն, ընդհանրապէս խօսելով եւ զմեզ կամ մեր գործածած գաւառալեզուն նկատելով, բատիպուած ենք խօսավանիլ թէ այդ խնդիրը դեռ լուծուած չէ, մահաւանդ թէ, եթէ այսպէս կարելի է ըստ անլուծանելի ելքոծ է: Գրաբարեանց եւ Աշխարհաբարեանց վիճարանութիւններն ի վազուց թէ եւ գաղրած են, սակայն իրական պատերազմը կը տեւէ տակաւին: Ոմանք զուտ աշխարհաբար կը գրեն՝ գոնէ որչափ կարելի է, իսկ ոմանք գրաբարածեւ խաւանակ հայերէն մը, որով կը յաւստն սակայն հին լեզուն նորին մէջ կենդանացնել: Ահա այս յայտնի նշան մըն է թէ հին եւ նոր լեզուին խնդիրն անլոյծ մնացած է տակաւին, զոր սակայն ջանալու ենք լուծել:

Մայլաքաղաքիս մէջ հրապարակագիրներն ընդհանրապէս աշխարհաբարեան են եւ ուրիշ կերպ ալ, կարծենք, ըլլու չէին կընար: Սասնց մէջ, ներեն եթէ յանդուգն է մեր գատաստան, չեն գտնուիր թերեւս գրաբարագէաք, այսինքն այնալիսիք որ գրաբարը ճանչնալու, յարգելու եւ սիրելու

չափ այն մեր հնաւանդ լեզուով պատաժ ըպտն : Հետեւապէս , երբ ասոնք երբեմն մեր հնաւանդ բարբառն անարգելու եւ ծաղրելու չափ կը յանդգնին , լոկ իրենց տգիսութիւնն ու թեթեւութիւնն է պատճառն , որմէ եթէ երբեք ազատին , այն ժամանակ միայն կրնան աւելի համակրութեամբ եւ ակնածութեամբ խօսիլ ու գրել իրենց հնադոյն մայրենի լեզուին եւ զայն մշակով զրագիտաց վրայ :

Այսպիսիներու գատառատանն ու վարմունքն եթէ կարեւորութիւն չունին , նոյնն ըսել չենք կարող այն երկու ուսումնաթերթերուն համար , որմնք Եւրապայէն մեր քաղաքն ամէն ամիս կ'այցելեն : Հնօրեայ Բագմավինան եւ Ամսօրեայ Հանդիսն որ առկաւին չորեքամեայ է , երկու հեղինակութիւնք են , որոնց ճախութեան առջեւ՝ զոնէ հայերէն լեզուի գիտութեան մասին՝ ինքնակամ կը խոնարհին անշուշտ նաեւ ամենաբարձր ձոկատներն : Այս՝ Մխիթարյաց զաւակունք հայերէնի ուսմաննքով հիմնովին պարապած են միշտ եւ իրենց սիրելագոյն զրագունքը նոյն լեզուի հետազօտութիւնն է ցարուք : Հետեւապէս , ասոնց գատառատանք վերին առեան մը կը կազմէ կարծէնք , որոնց վճիւն ամենայն պատկառանօք կրնանք ընդունիլ երբ մանաւանդ միարանին :

Այս մեծարոյ թերթերէն առաջինն սկսած է արգէն նաեւ վարդապետել դաւանանքն յայտնապէս : Բագմավին՝ եւ իրմալ բավանդակ միաբանութիւնն որուն ներկայացուցիչն է , չենք սիսալիր եթէ լունք թէ համարձակ գրարարեան է : Եւ կը ջանայ գրաբարն աշխարհաբարի մէջ կենդանացրելու գրելով գրաբարախառն , որմէ սակայն չենք կարծեր թէ գրաբարը կարենայ վերատին ծնանիլ (*) : Իսկ Ամսօրեայ Հանդիսն , արգէ հայերէն գրամիանութեան հզօք պաշտպանն , նոյնչափ համարձակ Աշխարհաբարեան մըն է : Սա կ'աշխատի եւ նպաստի ունի արգի բնածին հայերէնն յառաջացնել , զօրացնելու զարդարել առանց մեռեալ գրաբարն յարուցանելու կամ կենդանացնելու , զոր հրաշագործ գերբնական զօրութիւնն մը միայն թերեւս կարող է կատարել : Հանդիս այս նկատմամբ բացայացտ խոստովանութիւն

(*) Բագմավիպ այս մասին ընդարձակ յօդուած մը կը նաևսարակէ որ երկու անզամ երեւցած է : Եւ զեռ շարունակելիք : Երբ աւարտի կրնանք գնահատել ու ըննապատել յօդուածն :

մը թէեւ չունի , ստկայն դրեթէ բոլոր յօդուածներու լեզ-
տին աւզպութիւնն այս է , եթէ ի բաց առնունք չ . Դ . Յ .
յօդուած աղիբն , որ յետին ժամանակներս Գրագրեանց կու-
ստկցութեան սկսած է յարիլ : Այս երկու ամսագիրներն եւ
իրենց հետ այն կրկին Ռւխուերն որոնց կը պատկանին , նոյն-
չափ յարատեւութեամբ ու զօրութեամբ քննած , ճանչցած
ու սիրած են հին հայերէն լեզուն եւ ասոր վկայ են այն-
չափ մատենագրութիւններն , որոնք նոյն հին լեզուով հաս-
պարակ եւած են : Ասսոց մէջ բացայցատ կ'երեւին իրենց հո-
գին ու կարագութիւնն : Ստկայն եւ այսպէս այս հայագէտ
ու հայասէր Հայրերն իրարու միաբան չեն , թէեւ նոյն Մխի-
թարայ որդիք են : Արդ եօք անս՞ր համար է անմիարանու-
թիւնն , որովհետեւ ասոնք աւ վերջապէս հայ են : Մենք
շատ մատածած ենք այս մասսին , ստկայն ապահով եզրակա-
ցութեան մը չենք հասած : Աւստի՞ է , եթէ այսպէս ներելի
է բացարել , Բազմավէտին պահպանութականութիւնն , եւ
Հանդէսն ուստի՞ աւած է ապատամատ թիւնն : Արդ եօք նո-
րած՞ր անուաննենք Հանդէսն , իսկ Բազմավէտն հնատէր :
Կամ թէ կրնա՞նք յանդդնիլ պնդելու թէ Բազմավէտ հա-
յասէր է , իսկ Հանդէս օսարասէր : Այս եւ ասոնց նման
մեկնութիւնք անհիմն ենթագրութիւնք են եւ թշնամու-
թեան կամ ագիտութեան արդիւնք :

Ո՞ր յանդուգն Գրագրեանը կարող է յասած անցնիլ եւ
ըսել թէ Գրագրարն հայ է , խակ Աշխարհաբարն օսոր : Այս
վերջինն ոչ միայն օտարութեան մէջ այլ նաև հայրենի հո-
գին վրայ ծնած ու մեծցած է . գուցէ այս տարբերութեամբ
լոկ որ օտարածինն օտարութիւն տարբերակ ու ոճերով աւելի
խստնուած է քան թէ այդրենածինն : Ստկայն մի՛թէ չե՞նք
կրնար հարցնել թէ Հայն ուր եւ երր անխօսան մնացած է
համակ : Ո՞վ կարող է զմեղ համացիլ թէ մեր ծանօթ ան-
հունչին լեզուն կարծուածէն շատ աւելի օտարախառն չէ :
Զորհուրանք պատճառելու չափ բնիկ պալտկերէն բասերու
մեծ ամրախ մը արշաւած գրաւած է մեր հնագոյն լեզուին
զաշտերն : Աչ , այդովէս զիւրու օտարութեան չդատաստր-
ուենք մեր արենակից եզրայրն . ոյնչափ հարսպատ հայտ-
ծին է Աշխարհաբարն՝ որչափ Գրագրին : Հակասակը փաս-
տարանելու զօրութիւն ունի՞ն արդեօք Գրագրեաններն :
Բայց կարծեն թէրեւս անոնք թէ Գրագրը «մեռեալ չէ

այլ ննջէ»։ Սարսունք որ արթննայ՝ եթէ յաւիտենական համբերութիւն ունինք։ Սակայն կրնա՞նք արդեօք հարցնել թէ ի՞նչ թէ ոթիւննք կը պահանջան սրբէս զի լեզու մը մեռած համարուի։ Այո՛, մենք ալ չենք ուզեր անգութ գտնուիլ եւ մեր մայրը կենդանի թաղել։ Բոլոր Գրորորեաններու չափ մենք ալ կը յարդենք ու կը սիրենք զանիկայ, որովհետեւ անոնց չափ եւ թերեւս աւելի քննած ու ճանչցած ենք մեր մայրենի լեզուն։ բայց եւ այնպէս, առանց մեր գիտակցութիւնը խաբելու չենք կարող ըսել թէ հին հայերէնը գեռ կենդանի է։ Ոչ ապաքէն լեզուի մը կենդանութիւն տուողը խօսիլն է, արդ կայ տեղ մը ուր հիմա հին հայերէն խօսուի։ Այո, կը գտնուին հայ գրագէտք որ ճիգ ընելով կարենան իրենց մօր լեզուն թոթովել, իսկ այս լեզուով գրաղներ աւելի բազմաթիւ եղած են եւ կան ցարդ։ Բայց այս բաւակա՞ն է, որպէս զի լեզուի մը համար կարենանք գոչել թէ տակաւին կենդանի է։ Քան զմել աւելի են թուով քաջ կատինախոսք եւ Յունարանք, սակայն ոչ ոք կոյ որ պնդէ թէ այն երբեմն այնչափ կենդանի ու կենաւատու լեզուները ցարդ չեն զրկուած կենդանութենէ։ Ծնանելով դուստրներ՝ մայրերն անկենդանութեան պիճակի մէջ մնացած են։ Մայրութեան տատիճան ելլելուն պէս՝ մսհուան կը գտասաբարտուի մայրն կամ նորածին լեզուն անգութ մայրասպան է միշտ։ լեզուաց այս է պիճակագրութիւնն։ Այսովէս ալ մեր մեծարոյ մայրն զուկըներ աշխարհք րերելով՝ պառուելին ետեւ հասարակաց բախարին հանդիպած է։ մահուան տակ ընկձելով։ Այսու հանդերձ չենք ուզեր ուրժնալ թէ տարածում մահ մըն էր զոր մեր մայրենի հին լեզուն մեռաւ։ Եթէ մեր նորմանիք աւելի խոհեմ գտնուեին եւ զիտնային իրենց լեզուն յարգել եւ զայն իւր ներքին զօրութեամբ զարգացնել, բնիկ ու բնական զարգերով գեղեցկացնել, մանաւանդ մեր քաղաքական յարաբերութիւններն ալ եթէ աւելի նախատառոր բլլային, հին լեզուին կեանքն երկարագոյն կը տեհէր անշուշտ։ Սակայն կերպ կերպ ձախորդութիւնք ներքուաս եւ արտաքուստ յաջորդելով իրալու՝ մահարեր հարուածը տուին մեր մայրենի լեզուին կենաց, որով զրուած լեզուն խօսուածէն սկսու տակաւ զատուիլ զարաւոզիլ։ Դեռ ժամանակ մը կը գրուեր միայն հին լեզուն, բայց զայն խօսով


Հկար : Այս , մեռած էր այլ եւս , ստկայն բարեբախուռա-
թեամբ թողլով զաւակ մը , որ աճելով մեղմիկ եւ զօրանա-
լով իւր մօր չտփ պիտի գործէր՝ ժամանակին ընթացքին ու
հոգւոյն համեմատ կատարելով ործուելով :

Որչափ ստայդ թէ է մօրը մահը , նոյնչտփ ճշմարիտ է
զաւկին ալ ծնունգը : Եթէ անդութեւ անխիզն կը դատեն
զմեզ ումանք անիբաւութեամբ՝ երբ մեռած կը հրատարակենք
մայրն , նոյն՝ մանաւ անդ թէ ծանրագոյն մեզադրանաց ար-
ժանի են իրենք՝ մեր մայրենի լեզուն անզաւակելով կամ ա-
մուլդնելով , այսինքն կարծելով թէ արդի լեզուն (հոյ մօրն
հարազատ հայ գտատրը) տակաւին չէ ծնած : Զենք գիտեր
այսպէս կարծողներն ե'րբ նոր լեզու մը ծնած կը համարին :
Բանի որ ծանօթ հին լեզուն չի խօսուիր կամ թէ երբ մենք
մեր ձանչցած գրաւ որ լեզուին բռւակոն տարբեր կը խօ-
սինք , այսինքն տարբեր կը հոլովենք ու կը խոնարհենք , եւ
ընդհանրապէս բոլոր բառական մթերքն երբ որոշ եւ յա-
տուկ ձեւեր առած է , տարակուսինք դեռ թէ զաւակին
աշխարհք չէ եկած տակաւին (*) : Կամ թէ կ'ուզէի՞նք պա-
հանջել որ մօրն բռնութին աննման ըլլար դուտորն , որ-
պէս զի ծնունդին հաւատայինք : Աչ , աչ , մեռած մայրը կեն-
դանացնելու անօգուտ ջանքով , վայրապոր չազանենք
կենդանի զաւակն եւ արգելք չընենք ասոր զարդանալուն
եւ կազդուրելուն : Ծնդհակառակն բոլոր հոգւով աշխատինք
նոր սերունդին նոր լեզուն մշակելու եւ հասցնելու այն
ցանկալի միօրինակութեան կամ միաբանութեան , որուն
միացեալ զօրութիւնն ու գործունէութիւնն շատ արդիւնա-
բեր պիտի կարենայ ըլլալ երբեմն : Սակայն մենք այս հան-
րաւութեան միջոցները չքննած՝ ունինք քանի մը պատ-
րաստողական նիւթեր , սրանց վրայ հետպէեաէ պիտի ճտ-
ուենք նախապէս :

Հ. ՍԵՐ. ՏԵՐՎԻՇԵԱՆ

(*) Այս Ֆշմարտո թիւնն ուպէս զի աւելի յայտնի երեւայ , շատ կաեւոր
է փորբիկ քեւականութեամբ մը ցուցնել այն զգալի փոփոխութիւններն
որ արդի լեզուն կրած է մեղմով բնապէս եւ ոչ բռնապէս :

ԳԻՏԱԿԱՆ Փ



ԱՍԻՈՅ ԱԶԳԱՀԱՄԱՐՔ . — Զինաստանի տէրութիւնը
այս անդամ բոլոր Զինաստանի Ազգահամարք կատարեց .
ըստ այս Զին ազգին ի ժաման իրը 390 միլիոն անձէ բաղ-
կացեալ է : Այս ազգահամարքին մէջ ոչ Քօրէայի , ոչ Թիովե-
թի եւ ոչ Բաշկարի բնակիչք տամափեալ չեն . Եւ որպէսե-
տեւ Հնդկաստանի բնակիչք իրը չՅ0 միլիոն կր համբա ին ,
այսովէն Զինացիք եւ Հնդիկք երկրիս բնակչաց կէսէն աւելի
մասն կը կազմին : Բաղաքակրթելու համար ի՞նչ ըսյնաստ-
րած առողարձու :

ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ . — Անցեալ ձմեռ Տանիլը , Էնֆլուէնձան
կամ Կրիբը այնչափ նեղեցին մարզ կային ազգը , որ կ'արժէ
անոր անցեալը ճանաչել : Արդ՝ 1657—1658 ին Պարսկայք
Վիլյյէ երկու Հոլանդացի ճամբորդք Հոլանդայէ ի Գաղղիս
երրեմն Վիլյյէ Դեսպանին եղար որդիք՝ Գաղղիս ոյցելելու-
առեն ուսուծ են Բարիզ , ինչուս առ անդամ հրատարա-
կառած իրենց օրագրութենին կ'իմացուի , համաձարակ հի-
ւանդութիւն մը , որ Ճիշդ մեր էնֆլուէնցայի յառակութիւն-
ներն ունի եղեր : Դեղավաճառք մէկ տարուան պաշտրներն
մէկ ամսուան մէջ սպասեր են . այնչափ ծաւալեալ է եղեր
այդ հիւանդութիւնը , որ Գաղղիսիք նորամուտ տիստ (ce
mal à la mode) կ'անուանեն եղեր գայն . պատճառը օդայն
առականութեան վերտգրուեր է . կը կարծուի եղեր որ այս
հիւանդութիւնը քաշող անձն ա'լ տղաստ ոլիսի մնաց ժան-
տախանէն , որ այն առեններն առակալիս կը արիքը եւրո-
պիսյ մէջ : Թագուհին Աննա Առարիսյ այնչափ հաւաքք
կ'ընծայէ եղեր այս խօսքիս , որ ըստ պատմելոյ այն երկու
ճանապարհորդաց , ամեն ձիգն ըրեր է այն ախտին բռնուե-
լու համար . եւ մընչեւ իսկ իր խուցին մէջ բոկսան պարտեր
է , եւ վերջապէս իւր բաղձանքին հասեր է , բայց այնչափ
սպանկութեամբ որ մահուան վասնդի մէջ բնկեր է :

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՕՍՄԱՆԵԱՆ ՊԵՏՈՒԹԵԱՆ

ԱՇԽԱՏԱՍԱԿՐԵԱՑ ՄԻՔԱՅԵԼ ԱՇՔԵԱՆ

ՀԱՅՈՅ Ա. Է. Բ.

Կը վաճառուի ամեն Հայ գրամահատաց բով : Մին մի հասոր 5 դրոշ :

Երկու հատորն ի միասին 8 դրոշ :

Կեղրոնատեղին է , նշան Կ. Պլատեռեանի սպառանն , Կ. ՊՈՂՅԾ Էսկի

Զապրիյյէ առսեսի , Թիւ 61 :



Պատկեր սահմանվություն ու մի տեղամ կը հասարակութիւնի :

Բաժանուրդագրութեան տարեկան գինն է Կ. Պօլսոյ համար 40 դրամեկան , իսկ գաւառաց եւ օսար երկրիներու համար 50 դրամեկան , բրատարի ծախքը ի միասին հաւուելով :

Եւրախանցիւր թիւ 3 դամեկան է :

Պատկերի խմբագրաւունն է ի Յեւա , Եկեղի փողոց ,
Թիւ 1 , ուր պէտք է դիմել բաժանուրդագրութեան և բերին
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :